

## ՀԱՅԱԿԱՆ

### ԳԵՂՕՆ Ի ՊԱՏԻՒ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ ՏԱՐԵՐՈՒՏՆ ՈՒ ԲԱՌԵՐՈՒԻՆ

(Պ. Թագմանչաց Վաղազեաց օճին առիրու —  
Յօն ի յիշասակ զրւութ նշանազրց Հայոց)

Ա՛վ երկնապարզն առաեր Մելքոնց-  
եան, բայսեր Հայկացեան լեզուին մեղրա-  
ծոր, ձեր օրնապիւռ ներկայաւթիւնը  
վայելիլու առիրը ուսինի տաէն որ, ձեր  
մատեռութեան մէջ ադրելու և շնչելու  
անպարտգրելի երանութիւնը ինծի հետ  
է տաէն ժամ:

Ա՛վ դուք բայսեր իմ բիւրդանձ  
լեզուին, գուք իմ մասի ջան ու սնունդ,  
իմ նոդիր սփոփ ու կազդոյր. իմ ցեղի  
զրան ու հարաբութիւն:

Խնչպէս կրնամ կասեցնել թափը՝  
պաշտամունքի ունեմաններուն մատողով  
իմ սիրոյն. անձնէզ ձեռ ու ձեր հնարիչ  
անզուպակոն վարդապետին Փառաք ու  
օրնէնք անոր պայծան յիշասակին ու  
ձեզ յըլող ու երանգաւորզ բոլոր հայոր-  
դիներուն, լեզուարաններէն մինչկ հա-  
մեսա բանաւորն ու գիշացին:

Ա՛վ դուք բայսեր Հայկացեան լեզուին,  
մանչցայ ձեզ բոլորդ ու սիրեցի, անու-  
նօրէն սիրեցի, պազինեան իմ սրբանեաց  
նախնիքներուն ջանքին ու քրտինքին  
արդասիքն էք դուք, անոնց մեզի ձգոծ  
ասենէն թանկ, ունիստարինելի ու ան-  
փառակի երիտակը Միրեցի ձեզ, զանցի  
անոնց արհարող բաց միշտ լասակա-  
րաս սրբին արփին է որ կ'առնապանդէ  
ձեր մէջ, անոնց յազնիլ ու յուսանատիլ  
չդիտող կամքքին առեղծապործափազպիչ  
նուրն է որ կը ճառապայթէ ձեր մէջէն.

Խնչպէս չսիրել ձեզ անսաման սի-  
րով, երբ ձեզմազ է որ բայսակցան բե-  
րանները իմ սրբանուրը պապերուն, երբ  
ձեր ինզոզակով է որ նուեցան երկնային  
օրնութիւնները մեր լուսապեղ նայրենի-  
տին վրայ, երբ ձեզմազ է որ բայսակցան  
իմ ալ շրթները, մօրս սիրակեղ գուսանք-  
ներուն ընդէջէն:

Նորեկացիին ազգամքրմանջ հեծե-  
անքները կը լսեմ ես ձեր մէջէն, Ծոյրա-  
հալիքի նոգիւունչ մեզեգիւուրն ու տողե-  
րը, ձաշները Վարդանի մարտահրաւեր  
շեփորներուն ու Դեսնգ Սրեցի մարտա-  
գու ու ուզգացունչ նառերուն, կանչ ու  
կականը Մեծ նզեանի բիւրտասոր գնեներուն  
ու ցնծագին ցաղթերգը Մարտարապատի  
համբուրեցի ներուններուն:

Ա՛վ հայ բայսեր, ձեր մէջէն ինձ զանց  
կոս գոյց նաւասարգեան աշխարհախոմքը  
կայթատաններու խինդն ու խնձիղը ան-  
գամ, ցնծագին գոռուում-գորչուում Սուրբ  
Երկրի առմաններուն մօտեցող Ֆիդրան  
Մինի ցաղթական բանակներուն, ու ճար-  
ճատիւնը՝ լուսաւորչի ձեռամք հրդիկուուծ  
հայտշխորչի բոգիններուն ու մենակա-  
ներուն, Երբ չէին զգեցուցմ ձեզ գեն  
պատճենանը հարազատ ու մեծացյակուչ,  
ու կը տառպէտիք տարբին նեզ ու խորթ  
տարբին մէջ կծկուած:

Մեր բայսեր մէջմէկ պարզ, շնչազ,  
քրամիող սիրաց են, իւրաքանչիւրը իր  
պատգամավը հրեցէն, իր տենչերուց զա-  
մափառ ու երազներուցը արծուեթարիչ,  
իւրաքանչիւրը բիրդ ու մարտկոց՝ տա-  
րութեան համերուն ու գաւերուն դէմ:

Ու տակաւին, անոնց մէջ կը խանան  
հանձորն ու բորբութիւնը բիւրտասոր հայ  
սերունդներու, Քրիստոսի սիրոյն պա-  
տարգուող ու նահատակուող սերունդներու:  
Կը հայերի բանայ անոնց մէջէն հա-  
յու նոդին, կրանիթեատ իր հաւատքով  
ու պազպատակուող կոմքով, ու կը տրոփէ  
հայուն սիրոց, իր կենասերիթիս ու ի-  
մաստուն լաւատեռութեամբ:

Ու դուք կ'անցնիք ամէն որ մատնե-  
րու արանքէն, ո՛վ այնքան անոյշ, ա՛յն-  
քան արեանամ բայսերը մեր լեզուին: Ու  
կը թարիք շուրթերուն՝ անպատում քաղց-  
րութեամբ: Չեր ներկայութիւնը կ'ամրա-  
պնէ իմ մէջ հաւատքը՝ արմենական իմ  
սուղծագործ ժողովուրդին նկամմամքը,  
ու կ'աւելցնէ հպարտութիւնը այն փառ-  
քին համար՝ զոր մեր պապերը կերտեցին  
ձեզմով, սկզեւակ այն պերհաշող պապ-  
առն քներուն համար՝ զոր անոնց ա՛յնքոն  
ճարտարբէն կառուցին վսեմաշունչ այդ  
բայսերով, այնքան նկուն ու կերպընկաւէ:

Ավայ բառեր, գուշ իմ մաքի կենս-  
ամծոր աւիչ. Թող իմ դեղուա կպի իմ  
քիմքին. և թէ որ մը ապերախտութիւնը  
զործեմ ձեր մեղրին փոխարէն առար բառ-  
երուն Թօյնը ըսկատելու իմ շրթներուն,  
յարաբերելու համար ձեզ քիչ թէ շատ  
ժամանակ պահպահի մը հետ.

կը սերէք անշուշտ որ գործածեմ  
երբեմն ձեզմէ պանդուիրն ու կճպները,  
խորանիկու համար ձեզմէ հետացող, ձեզ  
լքու ի՞մ ցեղակիցները, ձեր իւրաքանչ  
չիւրի ետին կեցող ոյժն ու բարիքը կար  
մաւարապէս անդիտունալ ձեացնողները  
(ներեցէք սաեւ անճարակութեանս, զա-  
նանք հարազատօքն պիտակեց փորձազ  
պար հոյեւ հետախոտուս):

Ո՞վ հայ լեզու, դռևն ամենաբրյութ պակասնի՝ տարութեան մէջ ամէն օր քիչ մը աւելի տժունելու ամենառած հայ հոգին, զուն բարասանը՝ տարաշխարհի մէջ ամէն օր քիչ մը աւելի հիւծող ու հիւանդացող հայ ոգեկանութեան. Անձրէէ հայ մաքի հետզինետէ ամլացող ու խոպանացող անդաստանին վրայ, անմահուկան ու կենդամնաբար ջուրելովզ ոռոգէ մտաշխարհը՝ հայրենիքի կենաստու արեէն հեռու ու զարկ հայորդիներուն. ու թող անոնք ոչ միայն քեզ չմօռնան, այլէ, իրենց հայքնատքնակ համարին եղբայրներուն հետո, քեզ առաւել ես ծաղկեցնեն, կոյին ու գեղուզարդեն, յղկին ու պայծառացնեն, որպէսզի այսուհետեւ ալ անվեհերթէն կուրծք տա դարերու փոթորիկներուն և հպարտորդէն ու յաղթականօրէն հասնի յանեցութեան սկզբն.

9. *ANSWER*



ԲԱՆԱՐԱՐԿԱՆ

ԱՐԵՎԱԿԱՆ ԳՐԴ. ԱՐԵՎԱՏԱՎԻ

(2. 1365 - 1432)

Սնած է ԺԴ. Դարսու երկրորդ կէսին  
սկզբնէրը մտաւարապէս Աշակէրտած է  
երգնկացի Հէքրդ Վարդապէտին (+ 1416).  
Եղած է դրիչ և կազմուց Ուսեցած է ա-  
շակէրտներ, որպէսմէ իրեւ դրիչ ժանօթ  
և Յովհաննէս արհոլայ, Մարգարէ արե-  
ղայ՝ որդի Աւետիքի և Անոսյի, Յովհէփ  
արեղայ՝ որդի Բակոր քանանայի. և Սի-  
մեն արեղայ Մելտինցի՝ որդի Ուսլու-  
աւեն, վահեճանած է 1432 Թուին.

Արքան կատարելու և ինչ քրեմը  
Արքան կատարելու և ինչ քրեմը  
առ 1409ին, Աւագ Վանքի մէջ կը դրէ.  
ԱՄՅԼ և զեղբայրո մեր ըստ հոգոյ, և  
գունընդակից մեր և զնորդնեաց և զշնորդ  
հալից եղբայրո մեր զնորդակէս, որ գայ  
ևս բանի սիրող է և ծանկացաւդ աստաւա-  
ծոյին իմաստիցն . . . . Սա ես մեզ աւզ-  
նական եղե ի գրցոց գրել և ի հասպէլ . . . .  
— Օռւցակ Զես. Ս. Յակովեանը, Դ. Հա-

ասր, էջ 160, Զեռ. Ս. 8-րի 1105:  
Նոյն քեռագրին մէջ Արքատակէս աչ  
յիշատակագրութիւն մը ունի, ուզդաւած  
տէն Դաստիան:

ՅԱՂ Եղբայր. իմ սիրալի, և պահանջ Տեսան բանի, [գէք, աշակերտեազ մէծ բարձուոյն Գէորգ առարք հաւըն իմոց բազմերախտի, տէք Դազար առաքինի, և Կրտսնաւոր խիստ ի մարմնի, Արիստակէս Սերաստացի, սր զակիա գիրս գծեցի, ընկառ սիրազ կ լիք անմեղադրէլի. թէպէս ի տուն տաշն զքեզ վիրաւո